

մը վրայ հաստատուած է. երբոր գիտնական մարդիկ ո՞ր եւ իցէ առարկայ կուզեն լաւ դիտել, ձեռքերնին կլորելով տեսակ մը խողովակ կը-ձեւացընեն, եւ յարմար լուսով տեղ մը կեցած՝ նոյն առարկան կըդիտեն, որով եւ շատ աւելի պայծառ ու որոշ կրտեսնեն, ինչպէս որ ամեն մարդ փորձը կրնայ ընել : Այսպէս ձեռութնիս կլորելով աւելի լաւ տեսնենուս պատճառն այն է որ երբ առարկայ մը առանձին մինակ դիտուի, շատ աւելի որոշ կրտեսնուի, վասն զի ձեռքին կլորածը կամ խողովակն աչքերնես օտար առարկաները հեռացընելով՝ բոլոր ուշադրութիւննիս դիտուած առարկային վրայ կամփոփուի, եւ աչքերնուս մէջ դրսի լուսոյն ճառագայքները՝ դիտուած առարկային ելած ճառագայքներուն հետ կըխառնուին . այն լուսոյ ճառագայքից խառնումը շատ աւելի կատարեալ կըլլայ՝ քէ որ առարկան կամ պատկերը մուր սենեկի մը մէջ

դրուի՝ որոյ պատերը ստուարադիտակին պէս սեւ ներկած ըլլան, եւ լոյսն անանկ մէջը զարնէ՝ որ պատկերը միայն լուսաւորէ, ինչպէս է ստուարադիտակին դոնեն եկած լոյսը :

Ս.թ կըմնայ մեզ ըսել քէ ստուարադիտակին մէջ գործածուելու լուսանկարներն ու պատկերներն ինչպէս կրնանեն. երկու պատկերներէն մէկը սովորականի պէս տակեռատիպ գործիքով հանելին յետոյ, աչքերուն իրարմէ ունեցած հեռաւորութեամբը երեք անգամին չափ գործիքը առաջին կեցած տեղին ուղիղ գծով հեռացընելու, եւ նոյն պատկերը նորէն հանելու է առաջնոյն անմիջապէս քովը :

Ստուարադիտակը հնարեց 1851ին Պրուսքը ամերիկացի բնագետը. նոյն տարին բոլոր եւրոպա տարածուեցաւ, եւ մինչեւ հիմա ամենուն ձեռքն է :

### ԲԱՆԱԼԻ ԲՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԵԱՅ .

(Տարաբարութիւն. Տիս եզ 43:)

#### ՇՈԳԻԱՑՈՒՄՆ.

Շոգիացումն ինչ է :

— Ճիշդ խօսելով՝ շոգիացումն կըսուի ազատ ողի մէջ եւ առանց եփ ելլելու շոգիին ձեւանալը :

Շոգիացումը ինչ պարագաներու մէջ դիւրին կըլլայ :

Ա. — Երբոր մակերեւոյը ընդարձակ է. — ուստի որչափ որ մակերեւոյը ընդարձակ է՝ շոգիացումն ալ այնչափ շատ կըլլայ .

Բ. — Երբոր տաքութեան աստիճանը բարձր է. — անոր համար արուեստից մէջ շոգիացընելու մեծ հնարքը տաքցընելն է .

Գ. — Երբոր օղը չոր է. — ուստի երբոր օղը խոնաւութեամբ լեցուած է՝ շոգիացումը կարելի չըլլար, բայց երկ շոգին տաքցընելով ստիպես որ վեր բարձրանայ .

Դ. — Երբոր օղը փոփոխուի, եւ Ե. Երբոր օղը անօսրանայ :

Ինչեն է որ չայր կամ սուրճ աւելի շուտ կը-պաղին սկանակին մէջ քան քէ գաւարի մէջ :

— Վասն զի սկանակին մակերեւոյը գաւարին մակերեւութեն աւելի ընդարձակ է, եւ մակերեւութիւն ընդարձակ ըլլալովը շոգիացումը կըդիւրանայ :

Ինչեն է որ արեւը սաստիկ տաք եղած ատենը՝ բրյուրը, գետինը եւ ամեն քան կըզորցընէ :

— Վասն զի արեւու ձեւացած շոգին կամէ կըտանի, այնպէս որ խոնաւ մակերեւոյըները միշտ չոր օղի մէջ կըզտնուին :

Ինչեն է որ հովը բաց լարերը կըզորցընէ :

— Վասն զի արեւէն ձեւացած շոգին կամէ կըտանի, այնպէս որ խոնաւ մակերեւոյըները միշտ չոր օղի մէջ կըզտնուին :

Կիմացուի որ օղը ինքը խոնաւ պիտի չըլլայ :

Ինչեն է որ նով չեղած ատեն դուրս տեղ դրուած լարերը կամաց կըզորնան :

— Վասն զի օղը լարերուն վրայէն կամաց անցնելով՝ անոնց երեսն եղած շոգին ալ կամաց կամաց կըտանի :

Լուացարաններու մէջ շինուած չորանոցներուն պատուհանները ինչու համար վանդակներով կը-գոցեն :

— Որպէս զի անոնց մէջի օղը անդադար փոխուի, եւ հոն փոռուած լարերուն բաց բաց երեսին վրայէն շոգին աւլուի :